

### ԱՂՕԹՔԸ ԵՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Ահա թէ ինչո՞ւ համար ժողովուրդները տխուր են երբ չունին եկեղեցի: Անոնք աղօթք կ'ուզեն նոյնիսկ այն ատեն երբ մուցած են երկար ատենէ ի վեր անոր սրբազան տարազները: Անոնք կ'ուզեն զգալ անոր ծփալը իրենց շուրջ, օդին մէջ, իրենց օրօրոցներուն և զերեզմաններուն վրայ: Եկեղեցին բարի Աստուծոյն տունն է, բայց ան տունն է նաև ժողովուրդին, աւելի անհրաժեշտ՝ չքուած հոգիներուն, քան հիւանդանոցը՝ մարմիններու առողջութեան համար:

Անշուշտ սկեպտիկներ կը պնդեն թէ աղօթքը ոչ մէկ արձագանգ կ'արժնցնէ միևս աշխարհէն, և թէ ան կը կորսուի երկինքին սա յաւիտենական լուսութեան մէջ, որ զարհուրանքէն կը սառեցնէր Բասպալի հանճարը:

Բայց եթէ այսպէս էր, ինչո՞ւ համար մարդկութիւնը պիտի յամառէր հազարաւոր տարիներէ ի վեր, նետել իր յուսահատ կոչերը պարագութեան մէջ: Ան շատոնց պէտք է հրաժարած ըլլար իր աղօթքներէն: Յարգ պէտք է գոցած ըլլար, ոգեկան սնանկութեան պատճառաւ, իր եկեղեցիները, իր սինակոնները, իր մզկիթները և իր կոատուները: Եթէ ան կը շարունակէ անոնց մէջ ծնրադրել, այս անոր համար, որ փորձառութեամբ զգացած է թէ Աստուած խուլ է: Անթիւ ուխտապատկերները, որոնք կը զարդարեն սրբարաններու պատերը, կը վկայեն երկինքի պատասխաններուն:

Գիտութիւնը մեզի կ'ըսէ թէ ոչ մէկ ոյժ կը կորսուի բնութեան մէջ, թէ ամէն թրթռացում կը մխրճուի անսահմանօրէն եթերին մէջ: Նոյնն է հոգիի երկնային թրթռացումին համար որ աղօթքն է: Ան կը ճամբորդէ անհունին մէջ և, հպելէ վերջ սրտի մը որ մեզ կը սիրէ, կը վերադառնայ մեզի օրհնութեամբ:

Պատասխանը երբեմն կ'ուշանայ, բայց յապաղած աղօթքները նուազ արդիւնաւորներն ու քաղցրերը չեն: Միշտ մեր ուզածը չէ որ կ'ըլլայ, բայց անոր բարիքը անպակաս է: Մարմնի առողջութեան փոխարէն, երբեմն հոգիի առողջութիւնն է: Քաղցր եւ քնքոյշ ձայն մը մեզի կը խօսի շատ ցած,

մեզ կը բարձրացնէ, կը մխրթարէ, կը հանդարտեցնէ մեր խոռվքները և կը զնէ բաւասան մեր վէրքերուն: Ան մեզի կ'ըսէ.

— Բարի և մաքուր եղէք, սիրեցէք զիրար. դուք եղբայրներ էք. կեանքը ողորմածութիւն է, սէ՛ր է:

\* \* \*

Ահաւասիկ երկինքի պատասխան մը, որ շատ աւելի կ'արժէ ժամանակաւոր նըպաստներէն: Զանդուածի հոգին զայն կը հասկնայ առնուազն շփոթակի: Ահա թէ ինչո՞ւ համար բոլոր դարերու մէջ և բոլոր երկինքներու տակ, ի հեճուկս ամէն կարգի սկեպտիկութեան և ծաղրանքի, ժողովուրդը կը յամառի աղօթել, և թէ ինչու համար ալ աղօթքը անմահ է:

Եւ անա ինչ որ կը ճշմարտէ բոլոր լաւատեսութիւնները: Երբ ժողովուրդ մը կ'աղօթէ, ան կրնայ անցնիլ ցաւազին տաղնապներէն և դուրս գալ անոնցմէ ճակատը վեր: Առովքէն վերջ, վերագանելով խաղաղութիւնը: Ան կը գտնէ իր հաւատքին մէջ հոգեկան վերանորոգման և երիտասարդութեան ոյժ մը: Ահա թէ ինչո՞ւ մեր Յրանսան անմահ է: Ան ծնած է աղօթքով մը Թօլպեքի մէջ, և չի դադրիր աղօթել իր պատմութեան մթին, ինչպէս լուսաւոր օրերուն. ու զպնելէ վերջ երբեմն անդունդի յատակին, ան կրկին կը խոյանայ և միշտ թեի հարուածով մը վերստին աստղերուն կը բարձրանայ:

Բայց աղօթքը անհրաժեշտօրէն կապուած է քարէ պատերու: Նոյնիսկ եթէ չգտնուէին այլևս տաճարներ երկրի վրայ, մարդը պիտի չգողրէր ոգեկոչելէ զԱստուած: Պէտէվին կ'աղօթէ իր վրանին տակ անապատի հովին. ձկնորսը՝ իր նաւակին մէջ փոթօրիկի ընթացքին. էսքիմացին՝ իր սահնակին մէջ ձիւնի հողմերուն տակ. վայրենին՝ իր խրճիթին մէջ, ինչպէս Աթենացին՝ Ագրօպոլի վրայ: Յէթիշապաշաբ կ'աղօթէ Մեծ Ողիլին՝ պարելով թմբուկով լուսնի լոյսին տակ, և զեռ աւելին, հնդիկը՝ ծնծղային թախծալի հնչիւնովը, երբ մահուան թևը քսուելով կ'անցնի իր հոգիէն զայն խլելէ առաջ իր մարմնէն:

Նախնի քրիստոնեաները տաճարներ չունէին. անոնք կ'աղօթէին հոգին տակ,

գեանադամբաններու մէջ: Մեր նախահայրերը յաճախ լսած են պատարազը մարագներու, քարանձաւներու կամ անտառներու եղբին: Մենք պիտի աղօթէինք ի հարկին բնութեան մեծ տաճարին մէջ, երկինքներու աստղազարդ կամարներուն տակ: Չարերը ըսած են քրիստոնեաներուն:

— Օ՛, ձեր գեղեցիկ եկեղեցիները եւ ձեր զանգակատուները, մենք պիտի տապալենք զանոնք:

Եւ քրիստոնեաները պատասխանած են պարթոն բանաստեղծ Թէօօօր Պօթրէլի հետ:

— Մենք պիտի աղօթենք աստղերուն առջև. տապալեցէք զանոնք, եթէ կրնաք:

\* \* \*

Մենք անջատաբար նկատի առինք համանուագն ու աղօթքը. բայց հոգիին այս երկու գեղեցիկ հնչիւնները զիրար կը կանչեն. ու կը տննչան իրարու ձուլուիլ: Բոլոր սիւքերէն, որոնք կը սարսուացնեն Եւոլեան տաւիզը, զոր մեզմէ իւրաքանչիւրը իր մէջ ունի, ամենահզօրն է կրօնական յուզումը: Հոնկէ կը բխի երգին և աղօթքին այնքան բնական և այնքան բեղուն միութիւնը, այսինքն՝ որբազան երաժշտութիւնը:

Դաւիթ մեզի կ'ըսէ թէ երկինքը կը պատմէ Արարչին փառքը: Ինձի կը թուի թէ, եթէ ես Մօցարդ մը կամ Պէթովէն մը ըլլայի, պիտի փորձէի փոխ տալ երկրային ձայն մը այս երկնային մարմիններուն, և յօրինել ինչ որ պիտի կօչէի «Աստղերուն Աղօթքը»: Կը բաւէ արդարեւ, ամփոփուիլ քանի մը վայրկեան, իմանալու համար փառքի ուսմանն, զոր անոնք կը նետեն Յաւիտենութեան ոտքերուն, խայտալող միջոցին մէջ, և կրակէ մաղթանքները, զորս անոնք կը հատկտեն կապոյտն ի վեր: Հիները կը կարծէին թէ կարելի էր իրենց կորզել ինչպէս լուսաւոր նոյնպէս հնչաւոր ալիքները անոնց. և կրկերոն, Յունաստանի փիլիսոփաներէն վերջ, մեզի կը խօսի երկնային գունդերու ներգաշնակութեան մասին:

\* \* \*

Սակայն և այնպէս, բնութեան բոլոր այս ձայները ճերմակ ձայներ են և չունին

արտայայտութիւն, որովհետև չունին իմացականութիւն և սէր: Տաք ու խորունկ ձայնը, թրթուռն և համակրական ձայնը, ձայնը, որ կ'երթայ Աստուծոյ սրտին, այն ձայնն է որ կը բխի մարդու սրտէն: Այս ձայնն է զոր Աստուած կ'ուզէ լսել և զիտէ զատորոշել բոլոր միւսներէն աշխարհներու համերգին մէջ: Մարդը, կ'ըսէ մեզի Սուրբ Դրիգօր, պարագլուխն է ստեղծագործութեան: Ան է որ կը վարէ տիեզերական օրհնութեան գասը:

Իր հոգին Միլիթիան մըն է ցանցընուած հազարաւոր կրակներով, որոնք իր ըզձանքներն են, իր սուրախութիւնները, իր վիշտերը, իր աղօթքները. երկինք մըն է ան լեցուն՝ կենդանի, սիրող, երգող աստղերով, որոնք կը պատմեն Աստուծոյ փառքը աւելի լաւ քան գեղեցիկ աստղերը կորսուած եթերի սառած անսահմանութեան մէջ:

Անշուշտ հոգին աղօթելու համար չունի երգելու բացարձակ պէտք մը: Մայր մը կ'աղօթէ լուսութեան մէջ իր մեռնող զաւակին սնարին: Ծամբող մը կ'աղօթէ առանց բաներու՝ ամայի եկեղեցոյ մը աստեղերին մէջ: Բայց ամբողջ մը հաւաքական հոգին պէտք ունի ինքզինք լսելու, և արտայայտելու երգերով իր սրտի թուրքները զէպի անհունը: Երեւակայեցէք որ երաժշտութիւնը արդիւնուած ըլլար մեր եկեղեցիներուն մէջ: Ոչ երգեհոնը ունենայինք, ոչ «Հաւատամք»ը (Credo), ոչ ալ «Տէր, գովեմք զքեզ»ը (Te Deum), ոչ «Ողորմա՛ն» (Miserere), ոչ սաղմոսները, ոչ միամիտ օրհներգները, որոնք օրօրած են մեր տղայութիւնը, այլ միայն թիւ պատարագներ, ընթերցուածները և միօրինակ աղօթքները: Վստահ եմ թէ ժողովրդական հոգին պիտի չհամակերպէր այս համբուրութեան, և թէ սրբատեղին շուտով պարագ պիտի մնար:

Ահա ինչո՛ւ եկեղեցին, Ս. Գիրքէն վերջ, մեզի կ'ըսէ.

— Օհ, մի՛ արգիլէք երաժշտութիւնը — Non impediatis musicam:

Ան գիտէ թէ երգ մը երբեմն աւելի պերճախօս է քան քարոզ մը: Որքան անգամներ մարդիկ որ երկար առնէն ի վեր մոռցած էին Եկեղեցիի ձամբան, իրենց տղայութեան մէկ հին օրհներգի մը ձայնէն, յանկարծ փղձկած են, ինչպէս աք-

սորուածը որ կը սարսուռայ լսելով հեռաւոր հայրենիքին մէկ երգը :

Երաժշտութեան և աղօթքի միութիւնը այնքան սերտ է, որ հաստատ կը մնայ ամենաողբերգական պարագաներուն խկ : Երբ պատերազմէն քանի մը տարիներ առաջ, Թիբրանիքը, սառցակույտէ մը ջախջախուած, նաւաբեկուեցաւ, հազարաւոր ճամբորդները, խոնուած վերնակամուրջին վրայ, տեսնելով հսկայ շոգենաւին մխրճուելը դանդաղօրէն այլեքներուն մէջ, և հասկնալով թէ ամէն ինչ կորսուած էր իրենց համար, սկսան երգել ամէնքը միասերտն անգլիական օրհներգը . Nearer to Thee, My God! (Աւելի մօտ քեզի, ով իմ Աստուած) : Ալըտաճմիրի և վոսմ տեսարանն այսմարդներուն մէջէն շատեր, անկասկած, հեռացած էին Աստուծմէ կեանքի թոնուարէն մէջ . բայց, այս հանդիսաւոր պահուն, ուր արարածներու հրապոյրը խորտակուած էր անոնց համար, անոնք կը զառնային Իրեն, Իրմէ լնդրելով տեղ մը իր արքայութեան մէջ, շատ մօտիկը իր սրտին : Nearer to Thee, My God! Անոնք զայն կը լնդրէին Իրմէ երգելով, և իրենց օրհներգը կը հնչէր աւելի բարձր քան գոռումը այլքներուն, որոնք զիրենք ընկուղելու կուզային :

\* \* \*

Եւ որովհետեւ երգին և աղօթքին միութիւնը այնքան ընական է, այդ պատճառաւ ալ ան գոյութիւն ունեցած է միշտ, այնպէս որ բոլոր ժողովուրդներուն մօտ կրօնական երաժշտութիւնը ամենահինն է :

Որվէնու կը խորհրդանշէ այս միութիւնն ու հնութիւնը : Ան կը կանգնի առասպելին մշուշներուն մէջ, մարդկութեան օրբանին՝ զիւթելով իր քնարովը անտառին և քաղաքներուն գազանները : Բնութեան քուրմն է ինք որ կ'երգէ աստուածութիւնը և այնքան լաւ կը նոյնանայ որբազան երաժշտութեան հետ որ երբ քնարը կ'իյնայ իր մեռնող ձեռքերէն, Յոյները կը հաւատան զայն տեսնել երկինքին մէջ բարձրացած, ուր, փայլուն համաստեղութեան մը կերպարանքին տակ, ան կը շարունակէր երգել Ստեղծիչին փառքը :

Շուտով, Արևելքի երկինքին տակ, երաժշտութիւնը հնչեց տաճարներուն եւ

նուիրական անտառներուն մէջ, ուր քուրմերը պտակուած դափնիով կը յառաջանան մրտենիներու անասականերու մէջէն կշռութաւոր փայլովը բարբարոս երաժշտական գործիներու, հետեւած ձերմակ թափօրովը մանկամարդ աղջիկներու, որոնք կը մատուցանեն իրենց աստուածուհիներուն ազանիներ և վարդեր :

Երազող եգիպտոսը կը կարծէ տեսնել իր աստուածային երեքութիւններուն նաւելը աստղերու արշիպիղազոսի մը վրայ և ան կ'երգէ զանոնք Թէպէի և Մէմֆիսի մէջ՝ վնակներու (sistre), բամբուակներու (crostale) և թմբկիկներու ձայներով :

Յունաստանը կը վերցնէ իր հին աէներու (aède) քնարը փառարանելու համար իր աստուածները Դեզփիսի, Տէլուսի, Էլիսիսի մէջ և Աթէնքի Ազրոպոլիսին վրայ :

Նոր Որվէնու՝ Դաւիթը կ'ամօքէ իր տաւիղով Սաւուղի կատաղութիւնները, անոր ներդաշնակութիւններովը կ'ընկերակցել վրսեմ աղօթքին սաղմոսներուն, մինչ Դատացիները կը հնչեցնեն իրենց արծաթէ փողերը երուսաղէմի տաճարին դաւիթին մէջ :

Հեթանոսութեան և Իսրայէլի ժառանգորդ՝ եկեղեցին կը պատշաճեցնէ անոնց հին նուագները իր նոր օրհներգներուն : Այդ նուագներուն լուրջ, քրմական կշռութը, ինչպէս անոնց այնքան պարզ, հազիւ ծրփուն, բայց այնքան քաղցր ու այնքան մաքուր ու մեղամազձոտ զիծը կը գտնենք այնքանի մը հին օրհներգներուն մէջ որ հասած են մեզի . Préfaceը, Paterը, In xitu Israelը, Աւագ շարաթի Exultetն, Հանգստեան կարգի In Paradisը, Te Deumը : Հլու Դաւիթի պատուիրանին, Laudate Deum in tympano et choro, in chordis et organoն, Եկեղեցին իր երգերուն կ'ընկերացնէ զանազան երաժշտական գործիներ, բայց առաջին երեք դարերու ընթացքին, ան կը մեղմէ անոնց հնչիւնը զետնազամբաններուն մէջ, ան ձայնարգել կը դնէ անոնց, կ'երգէ մեղմ ու մեղմագոյն՝ հալածողներուն ահաւոր ու շաղրութիւնը արթնցնելու վախով : Բայց երբ ան կը վերստանայ իր ազատութիւնը կոտտանդինի օրով, ան կը հնչեցնէ իր յաղթական հաւատքը իր պաղիլիքներուն մէջ :

Դ. դարուն կայ Ամբրոսեան երաժշտութիւնը զոր Ս. Օգոստինոս չէր կրնար լսել առանց լալու, Միլանի մայր եկեղե-

ցիլին մէջ, և որուն վրայ Ս. Յերոնիմոս կը հիանար իր ժամանակին, կլնեբուն և մարգերուն փոխասացական երգին մէջ:

Ձ. դարուն կայ Գրիգորեան երգը, որուն կանոնագիրն է Ս. Գրիգոր պապը: Շնորհիւ իր մեծափառ ձայնելեջին և լուրջ ու հանգիստուր կըսոյթին, ան եղած է դասական և պաշտօնական երգը Եկեղեցիին, արքայական երգը որ կը ասնի ամբոխին հոգին ու երազները իր ընդարձակ թեքուն վրայ մինչև Աստուծոյ դահը և որ կը փոխարինուի լոկ յաւիտենութեան երգերովը:

Բայց սրբազան երաժշտութիւնը չի ստիր Գրիգորեան կաղապարին մէջ: Ան կ'առնէ աւելի ազատ, աւելի կայտառ, աւելի երանգաւոր դարձուած քններ Միջին դարուն արարողութիւններուն մէջ:

\* \* \*

Մինչև հիմա, շնորհիւ Պորտի, Վէնսան Տէնտիլի եւ Բէրրուքօի գպոցին, մենք կը ճանչնայինք ժ. և ժՁ. դարու երաժշտութիւնը, բայց ժ. Ժ. և ժ. Գ. դարերունը, գրուած մեզի համար գծուար լուծելի նշաններով, գրեթէ անծանօթ կը մնար մեզի: Պ. Ժագ Շէլլի իր աշխատանքներով և իր պէնէտիքիէնի գիտութեամբ մեզ յայտարարած է զայն: Դուք պիտի տեսնէք, քիչ յետոյ, թէ ինչպէս իր մոզական դաւազանը կրցած է զայն բիւրեղացնել և շնորհիւ Տիկին Լինա Յօքի, ՊՊ. Էվ Թրնարի, Ժագ Շէլլիի և Նօթր-Տամի Սալէթին աջակցութեանց, զայն իր արժէքին մէջ վերահաստատել:

Դուք պիտի դատէք Լէօնինի Deum timeով թէ ի՞նչ ժուժկալ ու մերկ գեղեցկութեան զիտցած է հասնիլ, ժ. Գ. դարուն, Բարիզի Նօթր-Տամ եկեղեցիին այս վարպետը, ժամանակակից ոտման արուեստին, որուն խաղաղ լրջութիւնը ունի:

Դուք պիտի լսէք ի Նօթր-Տամ Լէօնինի յաջորդ ժ. Գ. դարու հանձարեղ վարպետ Մեծն Բէրօթիլի Diffusa estով, ծիսական եղանակ մը, բանուած՝ արտայայտիչ ձայնաւորումներով, հրճուական վերնախաղերու խենթ փոթորիւմ մը, հնչականութիւններու խօլապոտայ մեծ մրրիկ մը, որ կը վերջանայ երիքովի փողերու յաղթական երգով:

Ուրիշ կտորներ ժ. Գ. Ժ. և ժՁ. դարերէն ձեզ պիտի ցոյց տան վերելքը արուեստի մը որ չէ գաղթած կատարելագործուելէ մինչև Փալէսթրինա, սպասելով Պաօլի, Պէրլիօլի և Սէզար Յրանքի:

Ժ. Գ. դարուն, Յայտը Կամպրէի կանոնիկոսն է որ ի պատուի կը դնէ բազմեղանակային (contre-point) և առանց ընկերակցութեան բազմաձայն երգը:

Ժ. և ժՁ. դարերու վրայ հեծնող, Ժօքքէն աէ Փրէ, որուն O Domine Jesu Christe դուք պիտի լսէք, A Capella երաժշտութեան վերջնական կազմակերպիչն է նախակարպետը և հայրը այն մեծ գպոցին, որուն փառքերը պիտի ըլլան Փալէսթրինա Խալլիոյ մէջ, Օրլանտօ տը Լէսուս Յրանսալի և Պիլիպպայի մէջ, և Վիլլիօրիա Սպանիոյ մէջ:

Չուարթ Նօթ մը ձեզի պիտի ընծայուի ժ. Գ. դարու Trois Rondeauxի մէջ, զոր կ'երգէին, կ'ըսեն, պարելով եկեղեցիներու դաւիթին կամ դասին մէջ, դասերգունները, գպիւրները, և — Աստուած թողութիւն տայ իրենց — լուրջ կանոնիկոսներն անգամ:

\* \* \*

Մեր օրերուն, Սուրբ Գրիգորի հոգին կը սաւառնի միշտ մեր սրբարաններու երգեհոներուն վրայ: Իր երաժշտութիւնը ստացած է նոր կանոններ, լայն ոգիով մը տոգորուն, ու պատշաճեցուած մեր ժամանակին, Պիոս Ժ. ի Motu Proprios կոնգակով 1903ին: Այս պապը կ'ըսէր Կամիլ Պէլլէկին. «Ես կ'ուզեմ որ իմ ժողովուրդս աղօթէ գեղեցկութեան վրայ»:

Գեղեցկութիւն է, զոր մենք կը պահանջենք մեր եկեղեցական երգերէն, և զոր մենք հոն կը գտնենք, երբ անոնք հաւատարիմ են այն ոգիին որ զանոնք ստեղծած է:

Գերմանացի բանաստեղծ Շիլլէր զայն հաստատած է: «Այն Եկեղեցին, որ զիս ծնաւ, զրած է ան, խոյս կուտայ ամէն բանէ որ կը հրապուրէ զգայարանքները... բայց, առջին անգամ որ ես կաթօլիկ եկեղեցի մը մտայ, և երկնային երաժշտութիւնը իջաւ վերնատունէն, երբ սուրբերու պատկերները ժայթքեցին պատերէն և կամարներէն, ու երբ բոլորը, ինչ որ կար, մեծ և օգուտ

### ԻՆՉՈՒ ԼՈՒՌ ԵՍ ԽԱՉ

(ՌԱԶՎԵՐԱՅԻ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ)

Ինչո՞ւ լուռ ես խաչ. ուր որ քեզի կը հանդիպիմ տխուր և սպաւոր ես. ու չեմ խօսիր. դուն որ դարեր շարունակ ներշնչեցիր, լուսաւորեցիր, մխիթարեցիր, առաջնորդեցիր մարդը, և անոր ապաւէնը եղար, լուռ ես այսօր և տխուր: Երբ դուն գեռ կը խօսէիր մարդկութեան, հազարաւորներ քեզմէ ներշնչուած ու մխիթարուած՝ քեզ իրենց տաք արցունքներով կը լուային: Այսօր դուն ես լացողը կարծես, խաչ փըրկարար:

Այսօր, ինչպէս երէկ, դուն կը կանգնիս մեր եկեղեցիներուն ու խորաններուն վրայ. կաս տակաւին մեր դպրոցներուն ու տուններուն մէջ և մեզմէ շատերը քեզ ունին իրենց կուրծքերուն վրայ, բայց ամէն տեղ լուռ ես դուն:

Սուրբ Աւետարաններուն վրայ ուր քեզ կը համբուրենք, հոն դարձեալ լուռ ես ու չե՛ս խօսիր մեզի, խաչ պատուական:

տափառ երեցաւ և կենդանացաւ իմ աչքերուն, ևս յափշտակուեցայ և կարծեցի երկինքի մէջ ըլլալ:»

Երկինքին մէջ կ'երգե՞ն ուրեմն: Այո. կը պատասխանէ մեզի Յայտնութեան զիրքը: Եւ ան մեր առջեւն կ'անցնէ, Արքայութեան ծառուղիներու մէջ, «Իրենց կիթառներու վրայ կիթառողներու» դասեր: Այո՛, կ'ըսէ Սուրբ Սէսիլ՝ սրբազան երաժշտութեան պաշտպան սրբուհին, և ես կը հաւատամ որ եթէ չերգէին երկինքի մէջ, ան խոյս պիտի տար անկէ, ժամանակ առ ժամանակ, գալ լսելու համար Գօնֆէրանտիայի համերգները: Բայց մենք այդ պատիւը պիտի չունենանք, և Պ. Շէլլի պիտի չնեղանայ ինձի, եթէ ես իրեն ըսեմ որ Արքայութեան դպրաց դասը (psalette) կ'երգէ գեռ ևս աւելի գեղեցիկ քան Նօթր-Տամի գեղեցիկ դպրաց դասը:

Թարգմ. CHANOINE COUBÉ

Կ. ՍՐԿ. ՄԿՐՏԻՉԵԱՆ

Ինչո՞ւ լուռ ես այսպէս. անո՞ր համար արդեօք որ փոխան սիրոյ և զոհարելու թեան հոգիին որ ուղեցիր ներշնչել մեզի, մենք լեցուած ենք այսօր ասելութեամբ իրարու հանդէպ. տխու՞ր ես ի տես մարդկային թշուառութեան: Ան օրեր կ'ապրինք, ու դուն լուռ ես:

Երբ դուն կը խօսէիր կեանքը տարբեր էր բոլորովին: Անուշ էր աշխարհը՝ անուշ քու խօսքովդ մխիթարուած:

Չես խօսիր այսօր, ու մենք անդունդէ անդունդ կը գլորուինք արիւնոտ մարմիններով ու հոգիներով. փակէ վիճը մեր առջև, խաչ. խօսէ մեզի, ինչպէս խօսեցար դարերով մեր նախահայրերուն: Առաջնորդէ մեզ, ինչպէս առաջնորդեցիր զանոնք, խաղաղեցնելով փոթորիկը որ կը սպառնայ մեր կեանքին նաւը խորտակելու:

Բայց չես խօսիր... արդեօք մեզ չե՞ս լսեր, խաչ. մեր աղաղակները մինչև երկինք հասան. ահաելի է փոթորիկը մեր շուրջ, մենք քեզի կը նայինք խաչ, փըրկութեան համար:

Չես պատասխաներ. չես խօսիր մեզի, թերևս պիտի լուռ ես որքան ժամանակ որ մենէ շատերուն համար զարդ մըն ես միայն մեր եկեղեցիներէն դուրս ու ներս, մեր տուններուն և դպրոցներուն մէջ և Աւետարաններուն վրայ. մեր համբոյրներուն՝ որոնք զուրկ են սիրոյ ամէն ջերմութենէ... պիտի լուռ ես ցորչափ անունով միայն քրիստոնեայ ենք, ու ցորչափ քեզ կը կրենք մեր կուրծքերուն վրայ, բայց տեղ չունիս մեր սրտերէն ներս. պիտի լուռ թերևս մինչև որ մենք սորվինք քեզի խօսիլ ու մանաւանդ կարող ըլլանք քեզ իմանալ:

Բայց մենք պիտի զգաստանանք, խաչ, ու դուն այն ասան մեզ պիտի չձգես թըշուառութեան մէջ, մեր վիշտերուն հետ առանձին. պիտի խօսիս մեզի ու մենք պիտի լսենք քեզ:

Երուսաղեմ

Կ. ՄԻՀՐԱՆՆԱՆ

